

Ժամանակակից մատենագիրք, թէ ողբ-  
բազանը լրան և թէ արտաքին, հռչակե-  
ցին զտարաբաղդ քերդողը, որ այնպէս  
ձարտարութեամբ կրցաւ իր ցաւերն  
այն տողերուն մէջ, և այն տողերէն ալ  
ընթերցողին զգայուն սիրտն անցնել,

քաղցր տրտմութե՛ մը լեցնելով զայն։  
Ի՞հաւասիկ այս քերդուածին գրե-  
թէ ամբողջ ընրորդ գիշերը, իր  
Վարդէս աղջկան մահուանը վրայ, որ  
սրտաշարժ և գեղեցկահիւս երգերէն  
մէկն է։

## ՆԱՐԴԻՍ

Զայս ևս ահա զարթնում նըւագ, խօլականայն ի յանըրջոց  
Ուօթափեալ զանձն իմ ընդոստ, ուր քուն ըզմիտս առեալ տաներ։  
Խթրե՛ւ զի մութ զիշերին զտիեզերօք պատի մըուայլ։  
Լոկ նըշոյլ բանին միայն հանդէպ հոգւոյս փայլատակէ։  
Ո՛Տ ի լալ սոսկ արտասուաց աչք իմ բանին ի խաւարի։  
Վրդ տարփաւորն անհամբեր եւ լի սըրտիւն յուսապատար  
Յերջանիկն ընթանայ վայր, ուր սիրուհին սպասէ նըմին։  
Այնու ընդհատ ուխտապահ ի կիտադրեալըն ձըզգրիտ ժամ  
Հասեալ կամ ի տեղին ուր ինձ ցաւոց մընայ կըսկիծ։  
Ի՞հասիկ որ առ յինէն երդուեալ նըմին ժամն այս պատեհ։  
Ի՞հա ժամն յոր ես եւ ցաւքս ի միասին տըքնեալ անքուն  
Բզգիշերս ամենայն կամք ընդ իրեարըս խօսակից։

ՈՎ լուսին, ցաւած սըրտից աստուածեղէնդ հաշտ էութիւն,  
Ու ի լոին այս ժամու իշխես խաղաղ եւ միայնիկ  
Ի կաճառս անդ աստեղաց, էջ ի գահէդ արծաթափայլ,  
Լու թողեալ զօդս եկ շընչեա յիս տաղս երգոց՝ երկնից ի ձահ։  
Դաւ արփւոյն քոյր կաթոգին, որ ի նորա մեկնելն ի բաց,  
Պերճապայծառ ըզգընտից վարես զընթացուն զիշերի։  
Դաւ լըսես ըզմըրմունջս յարմարաւոր շարժմանց նոցին,  
Ուր երբէք ի հեռաբնակ մահացուաց ունկն ոչ ժամանեն.  
Հաճեսջիր քաղցր երազով զերկնից նըւագս յիմ սիրտ մընչել.  
Լու իցիւ ձայնք հընչմանց քաղցրաբարբառ նոցին երգոց  
Ի ՈՒուսային իմ կեղերջս ողբանըւագըս խառնեսցին։

Ե՛Տ, աւաղիկ տրոփէ սիրտս ի տըրտմագին քոյ աղդմանէդ,  
Ուափ անցանելով ի խոր սըրտիս ցաւագնելց.  
Աիրելի քեզ այս ձեռնարկս իմ լինիցի և ոչ ումպէտ.  
Խթրեղ գողտը եւ սպարկեշտըն գեղանսոյ կարօտով լամ...  
Տըխուր եւ տմոյն թըւիմ դիտել ըզքեղ, Վարդէս իմ սիրելի.  
Շարբառդ յոզիս իմ ազդէ, եւ իբր ասես. “ՈՒութ զիս կալաւ.  
Ուանկութիւն եւ յոյսք քաղցրիկ ի մոայլ յաւէժ թաթաւեցան,,.  
Ե՛Տ, այդչափ չեր մըթազգած խաւար շիրմին Փիլանդրոսի,  
Լու ոչ հանգոյն մահառիթ մէգ աննըշոյլ պատեաց զինե.  
ՈՎ հանգոյց դառն աղիտից որ մի զմիոյ զան հասանեն,

Եւ ձեզեալ իտունընթաց ըզթըշուառի հետովքըն դան։  
Դեռ Փիլանդրեայ չեր փակ տապան, ել եւ ըզհետ չոգաւ ՚լարգես։  
Ո՞ինչ ողբամն ի հող մտերմիս, յաձիւն զըստերս հասանէ լալ։  
Բայտուր պահանջ Փիլանդրեայ դուստր իմ յինէն յափըշտակեալ  
Խընդրէ զարտասաւս՝ զոր ընդ որդւոյս իմ հեղուի։  
Ո՞ահ ետ ընդ ետ հարուածով ըզհեծութիւնս իմ պըզտորեալ  
Ո՞քովէ զազէտ վըշտիս եւ ընդ իրեարըս խառնակէ։  
Ծն ըզցաւս իմ հանգուցից, զ՞ո նախ լացից չգիտեմ եւ ես։  
Ո՞ւ բարեկամ, ով դըստրիկ, ի ձեզ ձեղբեալ սիրտս հատանի։  
Ե՞ւ յգտէս ուրեմն եր կընքեալ, ով սիրելիդ իմ Փիլանդրոս  
Օի կըրկին կորըստեանս քոյովդ ըզդառն ինձ տացես գոյժ։  
Չեռն որ ըզքեզըն եհար՝ միւս այլ հարուած ինձ ըսպառնայր։  
Իբր ըզհաւըն գուժարկու որ շուրջ ի թիռ ածէ զվըրդով,  
Ըրհաս մահուն յանդիման ըզքեզ աչացս իմ պատառեալ  
Ռզդ առնէր թէ միւս այլ զոհ որս եւ ապուռ իւր լինիցի։  
Բզի, արգէս ի գարուն տիսն իջցց վիրագն ի գերեզման,  
Ո՞ինչ նա գեռ այն ինչ ըզկենաց եւ զվայելից առնոյր ճաշակ։  
Ե՞հ, յու ուրեք աստ յերկրի զվայելու իցէ մեզ գըտանել։  
Պլտուղ է նա արգելեալ մահկանացուացըն ճաշակաց։  
Ո՞վ, իբր եր նա գեղեցիկ։ քանի շընորհ քաղցըր բարուց։  
Քանին անմեղութիւն գեղազարդէր զանձինըն շուք։  
Քանի կայտառ եւ զըւարթ։ եւ պակասէր բաստին ինչ ոչ։  
Իախտ եւ լաւութիւն առատ զպարգեւսըն հեղուին։  
Եւ առ վայելըս նոցուն՝ կենաց եւեթ կարօտանայր։  
Ե՞ւ յսքանի ձըրիւքս, աւաղ, վաղ եւս ընդ ակն անկեալ մահուն  
Ե՞ւ ծագաց երանութեանն իբր հոսեցաւ յանկարծ թաւալ։  
Ապէս անկանի ի մահացանըն գընտակէ  
Ե՞ւ մայրիս անտառաց գողտըր երգին հեշտախօսիկ։  
Ե՞ւ ժամու մինչ զօդ բերկրէր ի գայլայլիկուըն սիրային,  
Ե՞ւ նըւաղի շընչասպառ ի կէս երգոցըն քաղցուենի...  
Ինդ պուրակն ոչ լըսի ձայն, որ ի գեղգեզ նուագացն հընչէր։  
Ե՞ւ մըթին արհաւրաց տըխուր եւ խոր տիրէ լըութիւն։  
Ո՞հ դուստր իմ, յո՞ր դառըն միայնութիւն զհայրըդ թողեր։  
Չիցէ ինձ եւս այլ լըսել ըզսըրտառուչ ձայնդ հեշտալուր։  
Դեռ բարբառ իւր յետին հընչէ յականջս իմ տակաւին։  
Ե՞ւ խորոց ցաւած սըրտիս ըզքաբախմանն առնում գեռ զազդ։  
Ե՞ւ ի ներքս յիս խընդութիւն խառըն բնակէ ընդ տըրտոմութեան...  
Ե՞ւ սակայն տըրտմութիւն ուժգին տիրեալ յիս բըռնանայ...  
Դառստր իմ, ո՞չ դուստր... իցէ թէ ըզքեզ յաւէտ մոռանայցեմ։  
Ո՞անկութիւն, գեղ երեսաց, ձայն յանկուցիչ, բնութիւն զըւարթ,  
Եւութիւն, սիրտ տարփելի...— Օինչ այլ երկնից մարդումն եր տալ.

Օ այսոսիկ ամենայն ետ նա գըստերս՝ որ գանձն էր ինձ .  
Եւ էի ես . . . աւաղ, հայր, քամն ըզբընաւորն երջանիկ . . .  
Ինուն սին եւ սընոտի, որ վխորխսորատ ծածկէր վըշտիս,  
Ո՞ահ նախանձու չարակնեալ ընդ իմ վայելս երանաւէտ,  
Հարձակել յիմ վարդ սիրուն նըշանացի ձայն տայր որդան .  
Եւ նա ընդ հուպ մածեաւ յայն, մինչ նոր ծաղկէր դեռափըթիթ .  
Չեւ թառամեալ անկաւ նա, մէն վայրկենի լինելով որս :  
Երեկ զի ամենայն վայելք կենաց են խաբուսիկ .  
Ինդ պահ մի հանգըստեան ածեն թափեն աղէտ վըշտաց,  
Օ որոյ զմըրուրըն դառնութեան քամել յերկար հասանիցէ :  
Ի՞չ, քանի ցաւ կորըստեան քան զըրքուանաց կիրտ է օաստիկ .  
Ինուն հօր չետ ինձ բերկրանս քան զայս աղէտս իմ թաղծագին,  
Յո՞ր պայման զդուստր իմ տեսի . իրեկ ըզթուփ գեռաքողըով  
Տապալեալ տապաստ զերկրաւ ի գարնանի գոռ մըրըրկաց,  
Ո՞ինչ բաժակքըն թերաբաց ծիլ ծաղկիցին փըթթինազարդ,  
Տարածեալ ի գիրկ մահուն տեսի զլարգէս գեռ քաղցրագեղ .  
Ե թափել յետին շընչոյն՝ լալով հեծմամբ հագագս հատաւ,  
Վան յորժամ կորուսի՝ չէր իմ երբէք սիրեալ ըզնաւ:  
Ո՞վ յանաշառ իմաստնոց ոչ հեծութեանցս իմ ներիցէ .  
Մտեսցի ամբարտաւանն որ յարտասուըն կորանայ .  
Չէ ամօթ երբէք մարդոյ եթէ արտօսըր թափիցէ .  
Տըրտմազգեաց հէք ոըրտի լալ բանըն ներէ, այլ ոչ ըստ չափ .  
Որ կորոյս զուստր այդպիսի, ոհ, ցաւեսցի նըմա վասն իմ .  
Երբ տեսի զի կըկոցեալ քաղցրանըսլ արտեւանամք  
Եւ նուաղկոտ հայեցիք եւ մութ ակամբք շուրջ ակնարկէր,  
Ո՞ինչ ի դալուկ մահատիպ զարդք երեսայըն խամրէին,  
Եւ ի սիրտ տեսանելեացըն բօթ գուժի հընչէր ձախող .  
(Ո՞չ յայնժամ ով ի տեսոյ նորա դիմացըն շատանայր),  
Չեզ թողում գուշակել, հարք որդեսէք, քանի շտապաւ  
Շեպ ի ձեռու առեալ ըզնա ի բնիկ երկրէն իւր հայրենի,  
Ուր հիւսիս խըրթնատեսակ ըզցուրտ շընչէր օրհասաբեր,  
Եւ բազկօք ծընելասէր յարեգաւէտ տարայ տեղիս,  
Յուսալով թէ մեղմախառն արիւց շողիւք կազդուրէսցի .  
Պակայն նա անկարեկիր եւ անըզգայ ըստացեալ սիրտ,  
Եթր ի ծաղիկ թառամեալ այնակէս ի դուստր իմ նայեցաւ,  
Ո՞ինչ նա զձնակատ մահատիպ կըքեալ ի թեւս իմ պակասէր .  
Օ երդ շուշան բուրաստանաց հակեալ խոնարհ եւ թառամի .  
Ո՞վ շուշանք պերձասպայծառ, եւ հոյլ ի հոյլ ծաղկանցդ երամ,  
Որ ի նարօտ ծաղկերանդ զդալար դաշտաց մեր յօրինէք,  
Եւ յագեալ ուարարիք յերկնածորանըն վըտակաց .  
Որ յումպ աստեղն հեշտ շողից սըճնեալ յերանդըս նըկարէն,

Յայգուն ցող եւ յերիկուն նորազլւարձ ծիլ ծիլ փըթթիք,

Չեզ սիրելի էր յաւետ քաղել դրստերս ի ձեռանէ.

Եւ ի մատունըս նորին՝ գեղապահոյձ եւս յարդարեալ

Ի փափուկ քիմն ածէիք հոտ քաղցր եւ սեռն իբրեւ զհոգին.

Յընդելի վայելութիւնք եւ էութիւնք տարփատենչիկ,

Որ ի զարդ բնակութեան մարդկան ծընեալ՝ կայք կենակիցք.

Ո՞չ, քանի երջանիկ քան ըգնորայն ձերդ է պայման,

Եւ թէպէտ ի սուղ վայրկեան իբրեւ ըգնա դուք անցականք,

Աակայն ոչ անըսպառ ցաւոյն իցեք հազորդակից:

Ի՞ս ահա մեզ կընքեցաւ ճակատագիր դառնատըխուր.

Ի՞ր վայելս հաձոյից՝ կըրից կարեաց հարկ զանձն է տալ.

Ի՞յլ սակայն մեր թափք կըրից զանցաւորօքն եկեալ յարին.

Որ վաղ կամ անագան եղեալ անհետ, յաջորդեն ցաւք.

Աակայն զի դառն իցեն ցաւք յետ հեշտութեանցըն վայելից:

Ո՞չ գիտես, մարդ ինքնահաձ, որ ակն ունիս աստ հանգըստեան,

Օի յամուլ խոպան վայրիդ նըմին բընաւ չիք բուսանել:

Վեզ, իմըս լաւրենտիէ, ում տենչք յաւետ կարդան հրաւեր,

Վեզ աղէտքս ի խրատ լիցին. չարեօք մուերմիդ միտս ըստացիր.

Ո՞ի յենուցուս ընդ երկիր, ոյր քան զեղէցն են փուտ բարիք.

Եւ հեշտութիւն՝ քըստմնափուշ զինավառեալ եւ ծայրահերձ

Ճեղքեալ ըզիրտս ի խուսեն՝ յարեան թաթաւ լքանէ անյոյս:

Խորհուրդք գըմնեայ, թողէք զիս. զի թէ բնաւին հատեալ է յոյս,

Դէթ մի կըտտէք զիս ցաւօք... զուր վայրապար ձիգըն թափեմ.

Դուստր իմ ի սիրտս յարեալ կայ. չկարեմ քեցել զայն ի սըրտէս...

Ուէ ըզիսորհուրդս ի մըտաց վտարել ի բաց ոք ձըգնիցի,

Աաստկագոյնս յարձակեալ ըզցաւս յորդեն եւ ծաղը առնեն

Եւ նորանոր դառնութեամբ լըբուցանեն զոգիս իսպառ.

Ի՞չ դուստր իմ, թըռեար յինէն ի ծաղկափթիթ տիս հասակիդ,

Հարսնութեան հասեալ ի չափ, մինչ ժըմտէր բախտն ընդ տարփելոյդ,

Եւ անձկաւ վայելից այն ինչ տեսեր դու զբաստ կենաց,

Ո՞ինչ երջանիկ ի սիրուհիսն ըզքեղ կարդայր մարդ զաշացու...

Ի՞սա զամիւն ոսկերացդ յօտար երկիր լըքեալ թողի:

Կարծրասիրտ բընակքն ինքնին կալ անարտօսր ոչ ժուժեցին.

Եւ զի ոչ ըստ նոցա զաստուածութիւնըն պաշտէիր,

Աան որոյ ինքեանք իսկ ընդ լալ իւրեանց զարմանային:

Օինչ յայնժամ առնել էր ինձ. առ ով ժըտել աղերսալի.

Գողացայ զանխուլշիրիմ, առ գութ սիրոյս ամապարըշտեալ...

Ի՞յլ սակայն ապախտ գըտայ առ նըխարացըն մեծարանս:

Ի՞նտեսեալ ըզպարտ գըթոյս, ի վերջին ցաւս իսկ վեհերոտ,

Բշտապաւ Ճեպ ի Ճեպոյ գերեզմանի ետու ըգնա:

Օհասարակաւ զիշերոյ, ընդ անըշըլ մութ իսաւարի,

Դողդոջուն յոտին ի քայլ եւ զհագագիս հատկըլեալ շունչ,  
Իբրեւ այն թէ ըսպանող նըմին իցեմ քան մըաերիմ,  
Օյետին ողջայն պաշտեալ լուռ, իբր յանցաւոր ոք ետու խոյս...  
Հիմ, ծընողդ անգութ եւ վատ, գէթ զանունն անդ ոչ դրոշմեցեր.  
Ռժդ մոռացեալ, անծանօթ, խուժդուժ ոտից լիցի կոխան.  
Ի՞ր անարդ եւ վատ ահիւ երկեայ յիւրոցըն թըշնամեաց,  
Ո՞ինչ վեհագոյն օրինաց բնութեան կայի կամակատար.  
Ո՞վ տարփելիդ իմ ուրու, ներեա սաստից անգութ հարկին.  
Ը ատ արդեօք քան զարժանն ըզսիրտս ի ցաւ լըքեալ իցեմ:  
Ե՞յլ ովկ իսկ անկարեկիր եւ անընդոստ կարիցէ կալ,  
Ո՞ինչ հեծէ ընդ յանկալի սըրտին հատորս, ընդ սիրելիս:  
Ո՞վ ամօթ մարդկան ազգի.. հեզ Փիլանդրեայ իսկ գոյր ոսոխ.  
Եւ ըզգայր սիրտ իմ ըզցաւս զոր ի ժանտից կըրեալ հեծէր.  
Եյլ արդ, աւաղ, երկոքին ոչինչ ըզգամք ամենեւին:  
Ե՞չ Կարգէս, իմըս՝ Կարգէս, դու իմ ոըրտիս խոց դեռագեռ.  
Ե՞ւ կըսկիծ քում կարտոց ըզբնաւ այլ ցաւս իմ մոռացայ.  
Վայդ անձուկ շատ իսկ հոգոց եւ հեծութեանց ինձ եբաց դուրս.  
Ինդ մէն աղէտ քոյ վըշտիդ սիրտ իմ հերձաւ հարեալ ի ալաք.  
Իբրեւ այն գոզցես համբուն բաղդն աննըւէր ընտրեաց ըզքեզ  
Օի զմահդ ինձ դառնացուցեալ, մըթացուոցէ ըզմայլ շիրմիդ:  
Ե՞չ դուստր իմ, թէ տակաւին յունկնըդ բարբառ հօրդ հասանէ,  
Յուշ ածջիր ընդ նըմին զոր ի մահուդ արկածս անցից  
Որ քան ըզբնաւ մեռելոց մահ ըզքոյդ զատեալ որոշեցին.  
Ո՞իշտ հանդէալ աշացըս կան, եւ զերդ վիշապ օձ մըշտակիր  
Ինւը ցաւօք իւրաքանչիւը զիս տագնապէն միանգամայն:  
Ո՞ր զօրութիւն աստանօր ոչ պարտիցի յաղթահարեալ.  
Ես զիարդ այսքանոյ դառըն ցաւոցըս ժուժայցէմ:  
Կաերարտօսր յորդահոսան ընդ թառամեալ այտս իջանէ.  
Եւ մէն որոճ կամ խորհուրդ կաթիլս յորդէ կայլակահոս.  
Այակայն որչափ եւ լայցէմ՝ ոչ աղքերակն ըսպառեսցի.  
Օի ոչ լալեօք հանգչիմ բնաւ, նա եւըս ցաւք յիս զայրանան.  
Ե՞չ, ոչ իմ, ոչ եւ մտերմաց բաւէ արտօսր ի մըխիթար:  
Իզցաւս իմ, քաղցըր՝ Կարգէս, ընդ տիեզերս հըռչակեցից.  
Եւ յաշաց մահկանացուաց հայթայթեցից քեզ արտասուս.  
Ուր ուրեք լուր համբաւոյն ըզքոյ անունդ առեալ տարցի  
Եւ տաղքս իմ այսոքիկ զողորմ օրհասըդ պատմիցեն,  
Հառաշանս հեծութեան հանցէ քեզ սիրտ գորովագութ:  
Պատանի ծաղկահասակ յեռանդն հեշտից եւ մանկութեան,  
Ո՞ռացեալ քամ մի զբերկրանս՝ յաղէտ քոյին մորմաքելով,  
Եւ ըզքէն խոկասցի ընդ մէջ շիրմաց լուռ տըրտմագին.

Երունկի հանձարը, նման այն գերեզմանական կանթեղներուն, տասը տարի իր սիրելեաց շիրմացը վրայ վառեցաւ. և իր ցաւ երն զիշերացը մէջ ծաւալելով, վերջապէս անոնց դառնութիւնը մեղմացաւ: Օ արմանք որ ինչպէս այսպիսի ներգործող և խորին ցաւ մը իր կեանքը Համառօտեց. ինչպէս այդ հրաբորքոք երեակայութիւնն, որուն կրակը տրտմութիւնն 'ի մի կէտ ամփոփած էր, և որ իր գրուածոցը մէջ թափանցած է այնպիսի բոցով մը, որ դեռ կը վառէ որ և է զգայուն ընթերցողի մը երեակայութիւնը. ինչպէս, կըսեմ, այդ ցաւոց և խանդից յարատետապը քիչ տարուան մէջ չպարտասեցուց, չսպառեց իր գործարաններն և կեանքը չմաշեցուց:

Ո երջապէս մահը որուն այնչափ կը փափաքէր հասաւ յամին 1765, ապրիլի 12<sup>ն</sup>: Իր Ուկլինի ժամատունը մեռաւ, և իր եկեղեցւոցն խորանին տակը, ամուսնոյն քով թալուեցաւ:

Ինչպէս որ ինքն ուզած էր որ անձայն և անշուք կերպով մեկնի յաշխարհէ, նոյնը մարդիկ ամենայն ճշգութեամբ կատարեցին. Ո՛ուսայք անգամ իր գերեզմանին վրայ չլացին, ուր որ խոր լռութեամբ մը մտաւ: Այն իսկ աղքատի մը համար եղած դոյզն յուղարկաւորութեան հանդէսն իր վրայ չկատարեցաւ: Օ անգակը՝ որպէս զի հնչէ, սպասեց որ դագաղը տնէն ելլէ. և այն մարմինը, զոր վսեմ հոգի մը և հանձար մը պայծառացուցած էին, հասարակ պատիւներէն անգամ զրկուեցաւ: Իր թեմին մէջ ողորմութեան դպրոցի մը հիմնադիր էր. վարժապետն և աշակերտք չուզեցին իրենց բարերարն 'ի գերեզմանն ընկերելու:

Ի՞սկ ոչ աշակերտք միայն այլ նաև ժողովուրդն իսկ զինքը երեսէ թողած էր, որ շատ անգամ ապերախտ կը գըտնուի այն մեծամեծ մնարդկանց՝ որ զինքը կը հրահանգեն և կը լուսաւորեն: Իր կենաց վերջին տարիներն ամենեին վրան յիշատակութիւն մը չէր ըլլար.

և այն քերդողը, որուն փառքն անմահ, պիտի մնար, իրմէ առաջ իր պարծանացը վախճանին տեսաւ. և կարի իրաւամբ իր Դիշերաց մէկուն մէջ կ'ըսէ թէ, այնչափ երկայն ատեն մարդիկ զինքն յիշատակեցին որ վերջը բոլորովին մոռցան: Ալ փութայ աշխարհ լրաքանելու զմարդ որ զինքը պիտի լուզու, և այս անջատման ատեն կարծես թէ ինքը քան զքեզ կը կանխէ կ'աճապարէ:

Երունկ երբ մահուան մօտենալն իմացաւ, բոլոր իր ձեռագիրներն կրակ ձգել տուաւ, ոչ եթէ մարդկանց մոռացութեան վրեժն հանելու համար, հապա օրհասականի մը անոնց արժանեացը վրայ զգացած անտարբերութեամբ մը: Յաւալի է արդարեւ այս կորուստը, մտածելով իր ոճոյն և մտածութեանց ազդուութիւնը. մանաւանդ որ Խափիսնի բարեկամն էր, և Դիտող օրագրին գրողներէն մէկը: Ո՛եկ որդի մը միայն ունեցաւ, Փրեգերիկոս Երունկ սնունով, որուն հետ թէպէտ աւրուած էր երիտասարդական սխալմանցը համար, բայց սակայն կրտակաւ իրեն թողուց բոլոր իր սաւցուածքը, որ բաւական քան էր:

Կը շարունակոի:

### Եռեսն Նէսէլրոտ.

( Տես երես 220 )

Երբոր իմացաւ ՝ Ուկւլրոտ կոմսն՝ Պարունակուն Պատանի ծովեզելքն ելլելը, ինքն ալ ստորագրեց տէրութեանց այն յայտարարութեանն որ զիաբուլէն յաքսոր կը սահմանէր Եւրոպայէն. մինչդեռ նոյն օրը կայսրն՝ ի իսոն՝ կը հրատարակէր վճիռ մը՝ որով խորհրդագրանները լուծուած էին և Ո՞այիսի-Պաշտ անուամբ նոր խորհրդագրանները ու բոլոր տզերը՝ ի ժողով